

Ա.Պ.Ա.ՍՏԱՆԻ Ք Ա.Ղ.Ա.ՔԻՆ ԵՐԵ
ՀԻՆ ԿԾԱԿԱՐԱՆԻՆ ՄԷՋ

— o —

Ա. ԱՐԵԱՆ ՎՐԵԺՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Մովսէս գտան որ երրայիցուց մէջ կի-
նէն ի զիր գոյութիւն ունէր արդէն արեան
վրէժինդրութիւնը, ևսաք ան զիրահատա-
տեց այդ օրէնքը, բայց նոյն տաեն սահե-
մանափակեց միմիայն կանխամտածուած
սպանութեան պարագային, կարեսութիւնէ
զուրկ պիտի չըլլար տալ այս մասին քանի
մը բացատրութիւններ:

«Ո՛՛ հեղու գարիւն մարդոյ, փոխանակ
արեան նորա հեղզի արին նորա գրուած
է Ծննդոց Դիբքին մէջ (Թ. 6): Աւրիշ տեղ
մը կ'ըսէ Աստուած. և եւ մարդ որ հարկա-
նից զամենայն անձն մարդոյ և մեռանի-
ցի՝ մանու մեղոցի և նաև (Ղեւա. Ի. 17): Որովհետեւ այդ հեռաւոր ժամանակներուն
մէջ չկային ոչ գատարաններ և ոչ գակին-
ներ, այսպիսի պարագայի մը զոյին տմե-
նէն մերձաւոր ազգականը ի գործ կը զնէր
արդարութիւնը: Այս սովորութիւնը տակաւ
վիճանչե այսօր պահուած է զրանարնակ
ցեղերու մէջ, ու տեսնուած է որ նորին
այս կերպ վրիժառութեան (բայց սպանու-
թիւնները աւելի հազուաէկպ ևն անձպատ-
ներու քան քաղաքակրթեալ երկիրներու
մէջ:

Այսպէս Մովսէս օրինադրեց որ կին սու-
վորութեան համաձայն սպանուողին մերա-
ձաւորը ըլլայ արեան զիրժառու (կօէլ):
«Երեքաւոր արեան սպանցէ զապանողն»
(Թիւա. լե. 19): Արգէն գործազրութեան մէջ
եղած օրէնքը չնչի՝ կը նշանակէր անպա-
տիժ թողուած սիրբը:

Բայց սովորէն անձամբ իրեններուն
վրէժը լուծելու սովորութիւնը կրնար շատ
անզամ ի չարն գործ գրուիլ, այդ պատճա-
ռաւ Մովսէս ուզեց մեղմել կին խստու-
թիւնը ու արգիլել ծայրայեղութիւնները:

Այս սպատակով անհիկա ինամբ բով
բարմէ զատեց կանխամտածեալ կամ կամա-
ւոր սպանութիւնը պատճակն կամ ակա-
մայ սպանութիւնն (Ելք Ի. 12-14), ու
սահմանեց որ ակամայ մարդասպանը կա-
րենայ պատճառիլ մէկը այն կից քաղաք-

ներէն (երեքական քաղաք Յորդանի մէջ
և միւս կողմը), ուր չէր կրնար մուտ գործել
արեան զիրժառուն:

Հին վրանաբնակներն ալ հիմակուան-
ներուն պէս կը մեռցնէն մարդասպանին
մերձաւոր ազգականները Մովսէս, սա-
կայն, նոր օրինադրութեամբ մը չնից այս
բարբարոս սովորութիւնը (Թ. Օրէնք Ի. 7.
16): Այս նոր օրէնքին համաձայն Յուզայի
Ամառա թագաւորը և հար զ ծառայա իւր
որ հարին զարբայ զհայր նորա, և զորդին
սպանողացն ոչ սպան, որպէս գրեալ է ի
զիրտ օրինացն Մովսիսի» (Դ. Թագ. Ժ. 5-6):

Վերջապէս Մովսիսական Օրէնքը կ'ար-
գիլէր թափուած արեան փոխարէն փրկանք
առելել մահապարտէն (Թիւա. լե. 3): Փրո-
կանքի օրէնքը ի զօրու է մինչեւ կիմ Պէ-
տէռնիներու մէջ (*):

Երբ միապետութիւնը հաստատուեցաւ՝
կեանքի և մահուան իրաւունքը կամաց կա-
մաց թագաւորին անցաւ: Կը տեսնենք որ
Դաւիթ Թեկուէցի կնոջ մը կը խստանայ
արեան զիրէժնդրութիւնը արգիլելու հրա-
ման արձակել: Ետքէն Յովսիսական-
նազրեց որ ամէն վլէներ, մասնաւորապէս
արեան զիրէժնդրութիւնն զիրաբրեհալնե-
րը, Երուսաղէմի մէջ հաստատուած զիրա-
ցոյն աստեան առջև տարուին: Հաւանա-
կան է որ արեան զիրէժնդրութիւնն օրէն-
քը աւելի կամ նուազ ի զօրու էր մինչեւ
հոռմէական տիրապետութիւնը:

Թ. ԱՊԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Տեսանք թէ ինչպէս Մովսէս իմաս-
տութեամբ ապաստանի քաղաքներ սահմա-
նեց ի նպաստ ակամայ մարդասպաններու,
վասնի այսպիսի պարագայի մը, երբ կան-
խամտած արին գոյութիւն չունէր, ան-
գոյուչութեան հետեան քով տեղի ունեցած
սպանութեան մը հեղինակը արդար չէր են-
թարիլ օրէնքի խստութեան:

Անաւասիկ Օրէնքին բացատրութիւնը
այս մասին. «Իսկ որ ոչ կամաւ (սպանու-
թիւն գործէ) . . . տացի նմա տեղի ուր
փախից սպանողն» (Ելք Ի. Ա. 13): Ակա-

(*) JAUSSÉN, Coutumes des Arabes au pays de Moab, t. 222.

մայ մարգասպանը կ'երթար կը կանգնէր պատասխանի քաղաքի մը զրան առջև ու իր պարագան Աներկայացնէր այդ քաղաքի ծերերուն Անոնք պարտաւոր էին անմիշ ջաղէս ներս ընդունել եկուորը Ապա ծերերու ժողովը կը գտաէր ու կը վճռէր ապաստանիւլիս անմենութիւնը կամ յանցապարաւութիւնը Եթէ անկատ յանցաւոր գառուէր՝ արեան վրիժառուին ձեռքը կը յանձնաէր, իսկ եթէ անպարաւ այն ատեն կը ընտար այդ քաղաքին մէջ մալ մինչև պաշտօնի վրայ եղող քահանայապատին մահը, պայմանաւ որ անկէ գուրս չէլլէր, որպէսզի չսպանենէր արեան վրիժառուին կողմէ։ Առափանի քաղաքին մէջ այս բանազտատեալ բնակութիւնը կրնար երկրաբառ ըլլալ, վասնզի քանի մը քահանայապատինք պաշտօնավորած են քառասունէն մինչեւ յիսուն տարի ու շատերը՝ տասնհինգէն քանան տարի։ Արպէսզի ակամայ մարգասպանը կարենար ապահովութեան մէջ ապ-

րիլ՝ Օրէնքը կը հրամայէր աղէկ պահպանել ապաստանի քաղաքը տանող ճամբաները (Թիւք Ա. 12-28, Բ. Օրէնք ԺԹ. 3-13)։

Մովսէս Յորդանանի արևելեան կողմը երեք ապաստանի քաղաքները որոշեց, Բոստոք՝ Խորէնի ցեղին մէջ, Գաղատիք Շամպիթը՝ Գաղի ցեղին մէջ և Բասանի Գաղովիլը՝ Մանասէլ ցեղին մէջ (Բ. Օրէնք Դ. 41-43), ու պատուիրեց որ Քանակի երկրը գրաւուելէն վերջ ուրիշ երկր քաղաքներ ալ այնտեղ որոշուին (Բ. Օրէնք ԺԹ. 2, 7, 9)։ Եսքէն Յեսուս որոշեց այդ երեք քաղաքները։ Գաղիլեայի Կաղէսը՝ Եեփթաղիմի ցեղին մէջ, Սիքեմ՝ Եփրեմի լիոներուն մէջ ու Քերբոն՝ Յուդայի լեռներուն մէջ (Եթո. Ի. 2-9)։

Ղեւտացիներուն յանձնուեցու ապաստանիւներու ինամքը ու ղեւտակն քաղաքներու կարգին գտուեցան ապաստանի քաղաքները։

Հայացտց՝ Մ. Ն. Դ.

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ՀՈԳԵԼՈՅՍ Տ. ԲԱԲԳԵՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ

(Թ-Ա-Ա-Ա-Ն-Ե-Ր ԵՒ Ն-Օ-Թ-Ե-Ր)



Բարգէն վարգապետի այդ միջոցին կ. Պոլոյ մէջ ուներած գրական գործունէութեան ամեննէն լիշտապահի արցիւնքներէն մին պէտք է նկատել Անյոյ։ Եկեղեցագիտական շարքաթերթի հրատարակութիւնը, որ տեսեց անխափան երկու տարիներ, 1905 Յունաւար - 1906 Քեկանմբեր։ — Մեր մէջ միշտ եղած են, թէև ոչ անընդհատ շարունակութեամբ, յլնդհանուրն կրօնական ոգուով և պատահարար միայն եկեղեցագիտական ուղղութիւն յիշեցնող պարբերականներ։ Անոնց մէջ հնագոյններէն են անհուշտ էջմիածնին Արքարատուց, Արքմենին Ալքուստին, Արմաշի Յայուսուր, և այս մէր Ալիսոնին հին շըջանը (1866-1877)։ Պէտք է յարենք սակայն իսկայն թէ այդ չորսն ալ, թէև ի սկզբան կրօնական նպատակի մը վրայ լարուած, շուտով չեղած են անկէ։ զի ազգային, հասարակական, աւելի ճիշգ-

հայրենափրական, կէս-գրական և իրը թէ իմաստափրական և բանաօփրական ուուզ գրուած յօդուածներ հետզնետէ աւելի տեղ գտած են անոնց մէջ քան բուն կրօնական ոգուով մտածուած հողէշէն գրամիթիւններ։ Ալրիշներ, Գրիգորի Ալէաթնեանի սթունիկ Պետանեանցը եւ Հմայեակ Գիմաքսնանի Անյոյոց, խմբագրութեամբ աւելի տկար և կեանցով աւելի կարճատե, նոյն ճամբէն անցան։ Այս գերշիններուն կարգին պէտք է զնել անշուշտ։ թէև շատ աւելի գնահատելի աստիճանի մը վրայ, Յանձարոր, նախ նաշառութեանէ սկսուած և ընդհատութեարով Սիւրէնեանով յառաջ ապրաւած ու կէսպիրեանով, և ցարդ իրը «Թօնակ» շարունակուած հանդէսը։ — Անոնց, այսինքն կրօնական, եկեղեցագիտական, գրական, բանասիրական եայն խառն ուզութեամբ հրատարակուած հայ հանգէսնե-